

հասկանալի է. վիպագիրը անոր դէմքին նոյնիսկ պահպանողական ժլատ հարուստ-
համար կ'ըսէ. «Այդ դէմքը ողբերգութիւն և կատակերգութիւն մըն էր. զիւցազնա-
կատակ քերթուած»: Իր մկրտութեան իս-
կական անունը յայտնի չէ, և չի զիւցուիր թէ ով տուած է իրեն այդ պատուանունը: Եւ պոլսեցիները շուտով իրեն բարեկամ կ'ըլլան: Այդ օրերուն նոյն հերոսը և իր նմանները կը սիրուէին և շատ կը փնտրու-
սէին. Զէօկիւրեան կը գրէ. «Մեծ փութով, հայկական անկախութեան պաշտպաններ, ազատութեան զոհուողներ, ֆէտայիներ կ'որոնէին ամէն տեղ. վաշխով փարթաւ-
մացած պարկեշտ հայեր, մատնիչներ, պատուանշաններով կուրծքերնին ծածկած պաշտօնատարներ, նոյնիսկ կէս մը ազնիւ մարդիկ՝ ծերունիներ, կիներ, տղաք, հե-
րոսի մը թեզանիքին անգամ մը քսուիլը մասունքի մը հպումէն աւելի արժէքաւոր կը համարէին: Հերոսն ալ տժգոհ չէր ձգեր իրեն մօտեցողները, ամենուն ալ անյագ հետաքրքրութեանը գոհացում կու տար, կը պատմէր տաղանդով յարջար-
ուած հերոսական վէպեր, ուրիշ գործ չունէր, այդ երկար օրերը մինչեւ զիշեր ու գիշերն ալ առանց մարդու չէր մնար»: Հերոսը հիացումի արժանացած էր,

նոյնիսկ պահպանողական ժլատ հարուստ-
ներ զայն իրենց տաւնը կը հիւրասիրէին: Հեղինակը կը հեզնէ բիւզանդական հա-
յերու թէ հիւրասիրութիւնը և թէ ազ-
գասիրութիւնը. կը հեզնէ նոյնաէս հերոսին հոգերանութիւնը, և կը ծիծաղի կուսակ-
ցական յեղափոխական քարոզիչներուն վրայ: Ընթերցողը կը ցափ որ հեղինակը լրջութեան սահմանէն շատ դուրս կ'ելլէ, որով զիրքը կը կորսնցէ իր արժէքը:

«Հերոս»ը թէ համարինը երգիծական գործ, շատ յաջող է. այս վէպին տիպար-
ները իրենց յատուկ գոյներով նկարուած են, ամենուն բերնին մէջ անխարդախ ձայնը կը լսուի, ձայն մը որ ուղիղ թարգ-
ման կ'ըլլայ իրենց ցաւագար հոգիին: Զէօկիւրեանի զրչին տակ ենթակաները կը նսեմանան, և հեղինակին իմաստա-
սիրութիւնը հեզնական շրջանակին մէջ արուեստագէտի արտայատող շեշտովը շատ ուժգին կը բարախէ: Իր գրականու-
թեան պարզութեան մէջ հոգիին խորու-
թիւնը կ'արտացոլայ գունագեղ երանգնե-
րու պերճութեամբ: Զէօկիւրեան այնքան յաջող չէ իր արձակ քերթուածներուն մէջ, որքան իր իրապաշտ վիպասանու-
թեանց մէջ:

Հ. Ա. Երեսեան

ՈՂՋԵՐՈՒԻՆ ԶԱՅՆԸ

ԱՊՐԻԼԵԱՆ ԶՈՀԵՐՈՒԻՆ

Վէր կը թեւես, ազատատենչ ո՛վ իտէալ,
Վէր, ուր կեանքն այս տիեզերքին՝ կը փոխուի
Մաքո՞ւր շողի, և կամ լոյսով անայլայլ՝
Անմահակա՞ն քերթուածի:

Վէր, ամպէ՞ն վեր, ուր երկինքն է ասմազուն,
Եւ ուր աստղերն յաւերժական կշոյթով
Սիրուն են կշռած հանձարներու հոյանուն,
Աստուածայի՞ն յուզումով:

Ու գուն կ'ելլէս, կոյս և ազա՞տ Գաղափար,
Ծամերդ խոպոպ ճակտիդ պայծառ զարունին...
Հոգիդ՝ լեցուն, ինչպէս լըճակն հողմափար
Խորհուրդներով աշխարհին:

Վէր, ա՛հ, մի՛շտ վեր, առուակներու և հովտի
Սարսուսէն վեր, և շիւզերուն մէջ բանտուած
Երազներէն ալ երփներանգ և յուռթի
Ըլլան լոյսո՞վ այբեցած:

Միջոցն է լայն, միջոցն է վեհ և հըզօր,
Ուր միստք ունի ոյժն իր թափին հոյակապ,
Ուր լոկ կրնայ ապրիլ շառաջն ահաւոր՝
Իսէաներուն հըրատապ:

Վէր, ուր արտոյտն երազական կըշոյթով
Ցար կը կըտցէ արեգին ցոլքն առաջին...
Եւ ուր ընդմիշտ երգի հըրթիւն անխրուվ
կը հիւսէ փառքն արեւին:

Ճախրէ՛ իտէալ, թեւէ՛ կապոյտ գուն աղջնակ,
Շրթներդ ըլլան հարուստ խինդովն հոգիիդ,
Եւ նրբակերտ բազուկներէդ ըսպիտակ՝
Կաթին յոյզերդ լուսյակինթ:

Ճախրէ՛ իտէալ, աղուոր աղջնակն չանճարին,
Ու անսահման խաղաղութեամբ պըսակէ
Փոսերն համայն մեռեալներուն կաթոգին,
Զախջախ կոյտերն ոսկորէ...:

Ու ջըլապինտ կուրծքիդ որոտը շանթէ՛
Մութ և շաչող անտառներու խաւարին...
Եւ փոթորկոտ վըրէժիդ ըո՛ցն երկաթէ՛
Ցանձնէ խոնուն անհունին:

Ճախրէ՛ իտէալ, զի հողին փառքն է անհուն
Օծուած ընդմիշտ հուրովն հայուն արիւնին.
Զի վիհերն են գեռ անհանդարու և ծըփուն
Ալիքներովն հառաչին:

Ու գուն շանթէ՛, ու գուն յուզուէ ո՛վ իտէալ,
Ի տես փոռուած շիրիմներու անայլայլ.
Ի տես Մահուան, որ բընութեան մէջ կ'ապրի
Ալիքներովն հսկ աւելի:

Ու փա՛ռք ձեզի, զոհուած հսկա՞յ հոգիներ,
Որ չափեցիք անապատի՛ հեզնանքին
Քրիջն անմար, և մերկութիւնն հոգմաւեր՝
Արդարութեան հոգիին:

Ու փա՛ռք ձեզի, Ցեղիս անմահ խորհողներ,
Որ մահուած դէմ խիզախօրէն նետեցիք
Ամպրոպն անհուն ձեր երազուն և վեհեր՝
Գաղափարի՞ն հիացիկ:

Եւ ձեզ համար, աշխատանքի և յոյսի
Կապուած սրտեր, կ'առնէ քընարըս մրցրիկ,
Ու ձեր ճակտին կը հըպէ շուրթն իր յութի
Քերթողօրէ՛ն երջանիկ:

Եթերին մէջ, և կամ սրտին դէմ աստղին
Թող բաբախէ ինչպէս զեփիւոր գարնան՝
Երազն անվերջ ձեր կապորակ հոգիին,
Մուռած կոյտեր դուք հայկեան:

Ու գուն ո՛վ կեանք, կեանք ահաւոր և անմահ,
Եւ կամ լոյսէն ժըպոող չըքնալ արեգակ՝
Սըփոէ՛ շողիդ քաղցրութիւններն հեզասահ
Ուկորներո՛ւ փըլատակ:

Սըփոէ՛ բարի, անմահական արշալոյս,
Դեռ փոթորկոդ և մարտընչո՛ղ վըրէժին
Կայծէ՛րն հըրուտ, որպէս համբոյրը մեղոյշ
Լուսապայծան իտէալին:

Ճախրէ՛ իտէալ, զի հողին փառքն է անհուն,
Օծուած ընդմիշտ հուրովն հայուն արիւնին.
Զի վիհերն են գեռ անհանդարու ու ծըփուն
Ալիքներովն հառաչին....:

ԱՐԱՄԱՏԵԱՆ ԱՐԱՄԵԱՆ

ՎԱՐՈՒԻԺԱՐ

Այսօր հոգիս վըշտի սարսուոը մոոցած
Կը թեւածէ՛ դէպ ի քեզ,
Քեզի՝ որ շանթ սերմանեցիր անցքիդ մէջ
Գաղափարի սիրակէզ:

Դափնեպսակ մը վարդերով զարդարուն
Զեռքիս մէջ պինտ եմ բռներ,
Ու կը ճախրեմ դէպ ի շիրիմդ անծանօթ
Աչքերուս մէջ հըրդէհներ:

Ո՞ր դաշտի ծոցն հիւրընկալեց կամաւոր
Քու Աճիւններն երգովի,
Եւ ո՞ր քերթողն այդ փոսին քով սըգաւոր
Զայնն արձակեց նրբաղի:

Ունի՞ս արգեօք լալկան ուոի մը վըրադ,
Ալուտկ մը քեզ կ'օրօրէ՛,
Ոնոր եղերքն արդ կ'արածի՞ մերթ ընդ մերթ
Կապոյտ աշքով մի Երէ:

Ո՞ւր ես Անմա՞ն, որուն մուրճին տակ պողպատ
Մարմարն եղաւ լոյս արձան,
Արդ կը սըգա՞ն թէ լլքեցին քեզ յաւէտ
Աստղերն երկնի ցիրուցան:

Եւ կը լըսես, ո՞չ մէկ շըշուկ վըրդովիչ
Անծայր քունիդ խորհուրդին.
Արագիլներն ալ կը շապէն երկինքէն
Անխօս՝ նըման անցորդին:

Տո՞ւր ինձ գըրիչը որ արծիւի փետուրէն
Խըլեցիր զայն Մասիսի,
Տո՞ւր ինձ քընարդ որ տառապանքը երգեմ,
Տո՞ւր ինձ ցոլքեր փարոսի:

Հազա՞ր անգամ քերթուածներուդ մէջ տեսայ
Սէրն որ մարդիկ պիտ' կապէր,
Բանուորութեան անթիւ երգեր ու բողոք
Եւ արշալոյսն այգաբէր:

Հասակդ յանձնած իտէալի վեհ պայքարին,
Զըփընտեցիր օթեւան,
Ու դեռ հազիւ իտանած արցունք ու ժըպիտ
Բախեցիր դուռը մահուան:

Շունչըդ կ'ապրի հոգուոյն մէջ հայ սերունդին
Աստուած մ'ինչպէս անսասան,
Եւ անունիդ ձայնը բաւ է ըլլալու
Լոյսէ աղբիւր մ'հրահոսան:

Թէպէտ շանթելն որոտացին բիւր անգամ
Եւ ոսքերս են վիրաւոր,
Ես համոզուած կը հետեւիմ քայլերուդ
Նըպատակին հեռաւոր:

Տե՛ս ո՞վ Քերթող, սրտիս անմա՞ն բարեկամ,
Տե՛ս սերմանող կայծակի,
Գաղափարի արեւն հըսկայ շառագոյն
Հորիզոնէն կը ծագի:

Յ. Դ. Ա. Տ. Պ. Ա. Տ. Ա. Տ.

ՆՈՒՆՈՒՖԱՐՆԵՐԸ

Ոսկի թեւերն արշալոյսին
Կապոյտ շիթեր վար կը ցոլեն.
Ու կը լեցուին հանդարտօրէն
Նունուֆարները՝ մայիսին:

Ըսկինի պէս սըրբագործուած
Անմահութին կ'արտաքուրեն
Կարծես թէ իր սուրբ արիւնէն
Կը հեղու միշտ այնտեղ Աստուած:

Ինչպէս խոշոր մարգարիտներ
Կը ծըֆծըփան ջուրին երես
Կը խորհիմ թէ հոն սիրակէզ
Լացած ըլլան երկու կրյուր:

Ճերմակ շըլարչ, ոսկի բեհեզ
Այնքան ամբիծ ու նուրբ անկուած
Որ Սողոմոնն իսկ չէ հազած
Իր փառքերով համատարած:

Երբ կ'անցնէի անոնց քովէն
Ըսին լացով ինձ մէկ բերան.
— Գեղեցիկ է հոս ամէն բան
Բայց դուն անցիր վաղը նորէն: —

ՎԱՐԴԸ ՍԱՓՈՐԻՆ ՄԷԶ

Վարդի կոկոն մը գեղեցիկ
Սափորին մէջ կը բեկբեկի,
Գոյնը փափուկ ու թափանցիկ
Հանդարտօրէն կը ծաւալի:

Ինչպէս ժրափիտ մը կուսական
Անմեղներու թովչանքն ունի
Կարծես թերթերն արեանցման
Կը փոխուին ջինջ ապակիի:

Կարմիր սափոր ու կարմիր վարդ
Միշտ թարմ ինչպէս այգը ծագող,
Եռանդուն սիրտ և ազնիւ մարդ
Միշտ թարմ ինչպէս կոկոնն բացուող:

Յ. Վ. Ց. Ց. Ա. Տ. Ա. Տ. Ա. Տ.

Լ Ք Ո Ւ Ա Ծ Տ Ա Ճ Ա Ր

Լքուած տաճար կիսակործան՝ իմ հոգին
Ուր պիտի գան ուխտաւորներ դալկանար
Իրենց յոյսին ողորմութեանը համար,
Եւ իրենց լուռ, անդոհական ցընորքին

Պիտի բերեն խորհուրդն անհուն, ցաւագին,
Զերդ քանդակներ աղբիւրներու վրայ մարմար,
Միհինագիր որ պիտ' ըսէր գաղտնաբար
Հին արեւի մը ջինջ համբոյըն ու ոսկին:

Ու երբ մելինին ուխտաւորները տժգոյն,
Պիտի բանայ թեւն իր կապոյտ իրիկուն
Իմ հոգիս տաճարին մէջ խնկաւէտ.

Ու երբ մելինին ուխտաւորները բոլը,
Միւնի մը յեց՝ ու սիրտն աղօ՞թք վիրաւոր՝
Պիտի մընայ մէկը որ Ե՛ս եմ յաւէտ...

Խ Ո Ր Հ Ո Ւ Ր Դ Ի Ո Ւ Խ Տ Ա Ւ Ո Ր

Երեսունեւեօթ տարի է կ'երթամ
Լուռ այս նոյն ճամբէն.
Միեւնոյն ծայներն եւ գոյները միշտ
Իմ շուրջըս կ'երգեն...

Ա՞ն, ծայն մը գուցէ, ծաղիկ մը բոսոր
Կարենամ զատել,
Ու գտնել հոգիս աստղերու տանող
Կապ մը ոսկեթել...

Եւ կամ թէ հըպարտ ու միշտ լըռակեաց
Բապանել վերջին,
Ու յիշել միայն որ ծայներն անհուն
Շուրջըս երգեցին...

Եւ արտասուածօղ հիւսել նոր պըսակ
Ցոյսի, պատրանքի,
Պըսակ մը խոնարի որ լոկ շերիմիս
Վրայ պիտի ծաղկի...

Ա. Բ. Ա. Տ.